

ՄԱՏԵՎԱԳՐՈՒԹԻՒՆ

Յովհաննես Պօքքայիոյ :

ԽՏԱԼԵՐԻՆ զրականութե հայրերէն մէկը և արձակ շարագրութեան աւետաբեր արուսեակը եղաւ Պօքքաչիոյ իր սուր և վառվուուն հանձարուլը , որն որ Տանթէի հաւասար արդիւնք ունեցաւ Խտալական մատենագրութեան ասպարէզին մէջ . որով և անմահական անուն թողուց իր գրուածքներովը :

Քովհաննես Պօքքաչիոյ ծնաւ Շեր թալույ քաղաքը Վրիստոսի 1313 թւականին . ասիկայ սղտիկուց 'ի վեր խիստ մեծ հանձար ու յաջողակութիւն կը ցուցընէր բանաստեղծութեան , զորն որ Տանթէն ալ իմացաւ ու գովեց երբոր Խաւէննա տեսնուեցաւ իրեն հետ առջի անգամ :

Պօքքաչիոյ օր մը՝ Կափոլի իր բարեկամներովը մէկտեղաղուոր օդով գոււարձութե գացած էր . ու բաժնուելով իր ընկերներէն սկսաւ միս մինակ դէպ 'ի ծովափունքը երթալ , ու աշքը մէյ մը՝ Կափոլի գեղեցիկ ծովածոցը , մէյ մը՝ Ա եսուալ լեսը , ու մէյ մ'ալ չորս կողմի պատած բլրակներուն վրայ դարձընելով կը զուարձանար , ու բանաստեղծական աշխոյժքը կը վառէր : Վէկի բորբոքեցաւ եռանդը , երբոր տեսաւ ատ բըլուրներէն մէկուն վրայ Ա իրգիլիսար ծառազարդ ու հովանաստուե՞ր գերեզմանը . փութաց մէկէն ելաւ ատ բլրին վրայ . ու հոն խել մը ատեն ապշած մընալէն եաքը Ա իրգիլիսարի հանձարին վրայ՝ որ այնպէս գեղեցիկ նկարագրեր էր ատ տեղերը , որոշեց մաքին մէջ , որ վաճառականութիւն ու ամէն բան թուզու և զրականութեան ու բանաստեղծական արուեստին ետեւեն ըլլայ . երկար ատեն աս խորհուրդներուս մէջ մնալէն եաքը՝ բլրէն վար իջաւ , գնաց իր վաճառակիցներուն հետ ունեցած հաշիւները լըմնցուց , ու Ֆիորենյա դառնալով՝ մէկէն հօրը իմացուց աս իր միաքը . հայրը զիջաւ որդւոյն աղաչան-

քին , բայց ուզեց որ առաջ սրբազան իրաւագիտութեան ետեւէ ըլլայ , որուն հաւանեցաւ որդին , ու քանի մը տարի աս ուսմանս ետեւէն ինկաւ , ինչուան որ իր ազատութիւնը գտնալով՝ բոլորովին ինքը զինքը բանաստեղծութեան ու իր ախորժակին տուաւ : Վակէ կը սկսի Պօքքաչիոյի բանաստեղծական և իտալերէն զրականութե ասպարիզին մէջի ըրած պատուաւոր , յառաջադէմ ու յաղթողական ընթացքը , որով իտալական արձակ շարագրութեան ձև և ոճ տուաւ և առաջին ընտիր ոճով արձակ գրաղը եղաւ : Արիշ կողմանէ բանաստեղծութիւնը առաջ տարաւ ու ծաղկեցուց Տանթէի Վճային կատակերգութիւն ըսուած գրքին վրայի գովասանական խորհրդածութիւններովը :

Պօքքաչիոյ վաճառականութիւնը ձեռքէ ձգելէն եաքը սկսաւ փիլիսոփայութեան , մեքենականութեան ու ասուղաբաշութեան ետեւէ ըլլալ . բայց ամենէն աւելի կը պարապէր գեղեցիկ զպրութեանց ետեւէ ըլլալով , ու լատինէրէն սովլիելով . Խտալիոյ խիստ շատ գաւառները Ճանապարհորդութիւնները ըրաւ ու Վատին հեղինակաց գրուածքները կ'օրինակիր , և իրբու մէյմէկ գանձ կը պահէր : Վարած Ճամբորդութեց մէջ Ճանչուորեցաւ Կափոլի Փէթրարքային հետ , ու խիստ մտերմական բարեկամութիւն կապեցին մէջելնին . Փէթրարքային փառքը նոր գրգիռ մը եղաւ ուսմանց սէրը սրտին մէջ արծարծելու : Հոն շինեց իր առջի արտազրութիւնը արձակ և ուսմանաւոր Ֆիեմմէթա կիմ Բայատէնչէկ անունով 'ի նը շան սիրոյ Ա եասլուց Հուսբերտոս Խագաւորին Վարիամ գտտերը համար : Վայնպէս անոր համար շինեց իր քսան և ութամեայ հասակին մէջ , իր առաջին զիւցազնական քերթուածը , որուն մէջ կը պատմէ իմաստուին զլիւէն անցածները , Ա-Եպողէան ըսուած նմանաւերը ոստանաւորով , որ իտալացոց մէջ դէս անծանօթ էր այս տեսակ տաղաչափութիւնը . ասկէ եաքը շինեց Փիլիսութատոս անուանած զիւցազնական

սիրոյ առասպելաբանութիւնը՝ Պիքիա.  
մնախ որդւոյն դէպքերը նկարելով։

Պօքքաչիոյ որ խիստ աղեկ կը հաս-  
կընար Տանթէին գրուածքներուն յար-  
գը , ամենայն կերպով կը փափաքէր որ  
բանաստեղծութեան մէջ Տանթէին  
վերջը՝ երկրորդը ինքը ըլլայ : Բայց եր-  
բոր տեսաւ Փեթրալքային գեղեցիկ  
բանաստեղծութիւները , ինքզինքը յաղ-  
թուած սեպեց , ու բանաստեղծութիւն  
թողով՝ ինքզինքը արձակ շարագրութե  
տուաւ : Իր անձին աս խոնարհ ձանա-  
չումը իր փառքը աւելցուց , և արձակ մա-  
տենագրութեան մէծ օգուտ ըրաւ՝ նոյն  
տեսակ գրականութեն ետևէ իյնալովը :  
Խտալցւոց լեզուն Տանթէին ստեղ-  
ծուեցաւ , Փեթրալքային գեղեցկահիւս  
ոտանաւորներովը ազնուացաւ , ու Պօք-  
քաչիոյին գրուածքներովն ալ արձակ  
մատենագրութիւն լատիներէնին ու յու-  
նարէնին վսեմութիւն ստացաւ . իր առջի  
գրուածքներուն մէջ լատինական ոճին  
շատ ետևէ եղաւ , և շատ տեղ ալ չափը  
անցուց . աս ոճով գրուած են Ֆիլոքո-  
բոնը , Յիհամիթթան , Արապանոն և Ա-  
մետէոս ըսուած առասպելախառն վի-  
պասանութիւները : Բայց հասակը առ-  
նելով ու միտքն ալ աւելի հասունալով՝  
մէկդի թողուց ատ տղայական ոճը , ու  
իր ըսածին համեմատ աւելի բնական  
ոճով մը սկսաւ գրել , և շարագրեց  
ան հարիւր պատմութիւնները Տէքա-  
մէրոն կամ որ նոյն է Տաննօրեայ ը-  
սուած գրքին մէջը , որ խտալցւոց ա-  
մենէն վսեմ շարագրութեամբ գրուած  
գիրքն է :

Ե՞ս գլքիս մէջ այնպիսի գեղեցիկ ու  
կենդանի կերպերով կը նկարագրէ այլ և  
այլ տեսակ կերպերը , մարդկային բնու-  
թիւնները , որ մարդուս միտքը կը յա-  
փրշտակեն . բնականէն գուրս չելլալով՝  
այնպիսի աշխուժով մը կը նկարագրէ  
ատ արտասուախառն և ուրախութեան  
դիպուածները , զարմանալի պատահար-  
ները , թագաւորաց արարքները , մարդ-  
կանց մեծասրտութիւնն , առաքինու-  
թիւններն և մոլութիւնները , յանցա-  
ւորութիւններն և անպարկեշտ գործո-

ղութիւնները , որ կարծես թէ իրօք՝  
և դիմացդ կ'ըլլան . բայց ուրիշ կողմանէ  
այնպիսի ապականութեամբ ու զեղծ-  
մամբ ալ կը նկարագրէ որ ատ զարմա-  
նալի պատմութիւններուն ամէնքն ալ  
միօրինակ չեն կրնար ամէն մարդու կար-  
գալու տրուիլ : Պօքքաչիոյ աս պատ-  
մուններովս կը նկարագրէ գարձեալ իր  
դարուն մարդկանց սովորութիւնները ,  
կարծիքներն ու մտածութեանց կերպը .  
բայց ամենաբնական և ընտանի ոճով :

Պօքքաչիոյ իր գրուածքներովը ու-  
րիշ օգուտ մ'ալ ըրաւ իր ազգին գրա-  
կանութեանը ծաղկելուն , որ նախ-  
նեացմէ աւանդութեամբ իջած գիտու-  
թիւնները գրի աւաւ , որով մարդկանց  
հմտութիւնը շատնալով՝ մատենագրու-  
թիւնն ալ Ճիւղ Ճիւղ բաժնուեցաւ :

Կ ատ անդամ գեսպան խաւրուեցաւ  
Պօքքաչիոյ իր հայրենիքէն Խտալիոյ  
այլ և այլ իշխանութեանց քով , Հոռով  
մայ արքունիքը , ու նաև Խտալիայէն  
դուրս ալ . միշտ աս ձանապարհորդու-  
թեանց մէջ իր ուսումնական խուզար-  
կութիւնները կ'ընէր և Խ ատին հեղի-  
նակաց հին ձեռագիրները գտնալով՝ կ'օ-  
րինակէր իրեն և իր բարեկամներուն  
համար . ինչպէս Կիկերոնի , Ա արրօնի ,  
և սուրբ ( ) գոստինոսի այլ և այլ գր-  
րուածքները օրինակեց , ու Փեթրար-  
քային ընծայ տուաւ : Խըբոր իմանար որ  
տեղ մը գրատուն կայ , կ'երթար մէկէն  
աւրուած ու փացացած ձեռագիրները կը  
ժողվէր կարգի կը դնէր , որպէս զի նախ-  
նեաց գրուածքները աւելի շահաբեր ըլ-  
լան . խիստ շատ ձեռագիր կարդալով՝  
մէջէրնին եղած տեսակ տեսակ հմտու-  
թիւնները քանի մը գրքի մէջ հաւաքե-  
լով՝ շարագրեց այս հետևեալ գրքերը .  
Կիցաբանութիւն նախնի աստուածոց  
իրենց ծննդաբանութեամբը . Երանց ,  
անտառներու ու գետերու վրայ տեղե-  
կութիւն . երեւելի արանց և կանանց  
գէպքեր . լի են աս ամէն գրուածքները  
ամէն տեսակ օգտակար հմտութեամբ :  
Խիստ մեծ աշխատութեամբ յունարէն  
սորվեցաւ , որովհետև ան ատենները  
գեռ ոչ բառգիրք և ոչ գերականութիւն

կար . այնչափ սէր ձգեց աս լեզուիս և անոր մատենագրական հնութեցը , որ կոստանդնուպօլսէն մեծ ծախքով խել մը յունարէն հին ձեռագիրներ բերել տուաւ . բոլոր Խւրոպացիք իրեն պարտական են Երախտագէտ ըլլալու , որ Հռ մերոսի դիւցազներգութիւնները իրենց ծանօթ ացուց , որ ինչուան ան ատեն անուամբ միայն գիտէին : Ը ատ ետեկ ինալով համոզեց Փլորենտիոյ հասարակապետութիւնը որ յունարէն լեզուի դասախոսութիւն մը հաստատէ : Հոմերոսի դիւցազներգութիւններն ու Պղատոնի տրամախօսութիւններէն մէկ քանին ինքը յունէ լատին գարձնել տուաւ : Ը յաչափ ըրած ջանքերովը կրնանք ըսել՝ որ միայն ինքը պատճառ և յառաջեցուցիչ եղաւ Հելլէն մատենագրութեան Իտալիոյ մէջ մտնելուն ու ծաղկելուն , և ոչ եթէ Լոստանդնուագուցոյ փախատական Հոյները , ինչպէս կ'ըսեն ոմանք :

Եղին միջոցին Իտալիոյ ամէն գաւառները Տանթէի Իշտուածային կատակերգութիւն կ'երգեցուէր , ու ամենուն ձեռքի կարդալու գիրքն էր . բայց տարիներ անցնելով ու շատ բան ալ մոռցուած ըլլալով՝ աղէկ մեկնութեան մը կարօտութիւն ունէր որ դուրս ցատքեցնէ աս դիւցազներգութեան աղուորութիւնները : Ուստի Փլորենտացիք որ Տանթէին յարգը չէին ճանցած իր կենդանութեան ատենը , զրուածքներուն վրայ յարգ ցուցընելով՝ որոշեցին որ Հրապարակաւ կարդացուին իր գրուածքները , և պարզաբանութիւններով Երիտասարդաց մեկնուին . աս պաշտօնս կատարելու համար Փլորենտիա կանչուեցաւ Պղքաչիոյ , որ իր գրուածքներուն մէջ խիստ մեծ համարմունք կը ցուցընէր Տանթէին վրայ : Ի սով ասպարէզ մը բացուեցաւ Պղքաչիոյին հանձարոյն իրեն ախորժական նիւթոյն վրայ գրելու , որով շարագրեց նախ Տանթէի վարքը , վերջը մեկնութիւն տուաւ Ի ստուածային գիւցազներգութեան . պարզեց ան մութիմաստները , որոնք բանաստեղծական

քօղով մը ծածկուած էին , երիտասարդ գաց միտքը վառեց Տանթէի գրուածքները կարդալու , որն որ իտալական մատենագրութեան կարապետ ու նախատիպ օրինակը եղած էր : Պղքաչիոյ Տանթէի գրուածքներուն վրայ ըրած անաշառ քննութիւններովը՝ արթնյաւու իմացաւ իր ըրած յանցանկը , որ այնչափ անվայելքաներ գրեր էր ընդգէմ սրբազն ամօթխածութեան իր հարիւր պատմութիւններուն մէջը . ուստի աս անպարկեշտ գրուածքներուն վրայ իր ծերութեան ատենը շատ վշտացած էր և միշտ կը ցաւէր , ինչպէս որ Փեթրարքային ալ շատ զղջական խօսքեր գրեց . բայց չկրնալով ամենուն ձեռքէն ետ առնել ատ անպարկեշտ գրուածքներուն օրինակը , ինքն ալ Տանթէին նմանելով , ( ինչպէս որ ան ալ ըրեր էր իր վերջի գրուածքներուն ) Սերթալտոյ իր խուցին մէջ անկիւն մը թաղել տալով պատով հիւսեց իր ան գրուածքները , որոնց մէջը անհամեստ բաներ կրնային գտնուիլ և որոնք գեռ չէր հրատարակած :

Պղքաչիոյ վայելուց էր գէմքով և զուարթ բնութեամբ . ընկերութիւնը ախորժելի էր , և պատանեկութեան ատեն զուարժասէր և զբասասէր էր . ըստակ չունենալով ուզած զրքերը գնելու , օրինակելու ձեռք զարկաւ , և խիստ շատ բան օրինակեց . անխոնջ աշխատասիրութեամբը խիստ շատ տեսակ բան շարագրեց , ինչպէս որ վերը տեսանք : Փեթրարքային խիստ մտերիմբարեկամէր և իր խորհուրդներուն սիրով մտիկ կ'ընէր իբրև իր վարժապետին . և միայն իրեն բարեկամութեամբը կը միսիթարուէր . անանկ որ անոր մեռնելին վերջը տրտմութենէն խաղաղութիւնը կորմացուցած՝ չէր գիտեր ինչը ընելիքը : Ը ատ կը փափաքէր Ի մքուաերթալ ու համբուրել Փեթրարքային գերեզմանը . բայց առողջութեն ձեռք շտուաւ . վասն զի ինքն ալ Փեթրարքային մեռնելին քիչ մը ետքը՝ այսինքն 1375. Դեկտ . 21<sup>ն</sup> աս մահացու պանդիտութեան և ուղեղութեան ծայրը

Համնելով, մեռաւ Կերթալտոյ ան սե-  
նեկին մէջ՝ ուր որ ծներ էր, և ուր իր  
կենաց վերջերը կը բնակէր առանձնու-  
թեան սիրով և ժանտամահէն փախ-  
չելու համար :

Երկար ատեն ինչուան աս վերջերս  
Պօքքաչիոյին աս բնակութիւնս երեսի  
վրայ մնացած էր . բայց քիչ տարի ա-  
ռաջ փլորենտացի աղնուական խաթուն  
մը գնեց աս տունս, և 'ի յիշատակ Պօք-  
քաչիոյին նարոգեց ու կարգի զրաւ :  
Երսեն թէ աս տիկինս լսեր է տանտի-  
րոջմէն ուսկից որ գներ է աս տունս, թէ  
տունը ծախելէն քանի մը տարի առաջ  
պատ մը փլորելով՝ խել մը մագաղաթէ  
ու թղթէ գրուածքներ ելեր են, որոնք  
կրակ վառելու համար գործածեր է :

Պօքքաչիոյ ունի ուրիշ քանի մը  
պղտի գրուածքներ ալ որոնք զանց  
կ'աւնենք յիշատակելը, արդէն գլխաւոր  
գրուածքներուն վրայ բաւական խօսած  
ըլլալնուս համար :

4. 2.

### ԽԱՇԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Թուրին :

Փրկչութիւն երկիրը, ան զուարձա-  
լի գաշտավայրին մէջ, ուր որ Փոյ հա-  
րաւէն գալով՝ Անսլիզյէն կ'իջնայ ու  
Տորա գետին և Անձինեւրա ու Ան-  
չէնիզիոյ ջրերուն հետ կը խառնուի, կը  
հանգչի Արտենիոյ թագաւորութեան  
մայրաքաղաքը Ուուրին : Իր զիմացը  
Փոյի աջակողմեան եղերացը վրայ բազ-  
մակերպեան գալարագեղ բլուր մը կը  
բարձրանայ, որ խիտ առ խիտ ծառե-  
րով, ճերմակ ճերմակ տներով ու ամա-  
րաստան պալատներով զարդարուած է :  
Հարաւային, արևմտեան ու հիւսիսային  
կողմէն Լապեան լեռները սքանչելի գե-  
ղեցկատեսիլ պսակ մը կը կազմեն իրեն  
հեռուէն : Լայս ամէն տեսքերուն  
գեղեցկութենէն կրնայ մակաբերուիլ  
Ուուրինի աղուոր զիրքը, որ Փարիզու

արևելեան երկայնութեան 5° 21' 25" էն  
տակը կ'իջնայ և հիւսիսային լայնութե-  
45° 4' 48" էն :

Ուուրին այնպէս մը կ'երևայ թէ  
Կեղտերէն շինուած է . Տաւրինեանք  
կը կոչուէին իր բնակիչքը, ուսկից որքա-  
զաքն ալ ( Կոստէ Տաւրինաց կ'ըսուէր .  
Մնիթաղ այդ քաղաքը աւար առաւիրէն  
կողմը անցնիլ չուզելուն համար : Հոտվ-  
մայեցիք գաղթականութիւնը լը ըրին հոն, և  
( Կոստոս կայսրն ալ գեղեցկացուց զա-  
նիկայ : Ա ոմակարտացւոց տիրապետուեա-  
տենըն թագաւորութիւն երեսուն զքսու-  
թիւններէն մէկուն գլխաւոր տեղն է.  
զաւ : Փիկէմննթին Ավալցայի հետ միա-  
նալէն վերջը՝ ալ աւելի հոչակաւոր է.  
զաւ . Դաղղիացիք 1640 էն տիրեցին ա-  
սոր, բայց 1706 էն զուր տեղը պաշարե-  
ցին . այս երկու պաշարումները հոչա-  
կաւոր եղան, մանաւանդ երկրորդը :  
Դաղղիացիք 1796 էն, 1798 էն և 1800 էն  
տիրեցին ասոր . աս վերջի անգամուս շատ  
աւրուեցաւ . և անկէ վերջը Փոյ նահան-  
գին գլխաւոր տեղն ու Դաղղիական  
ինքնակալութեան մասն եղաւ մինչեւ  
1814 տարին : Իշքը գարձեալ իր օրի-  
նաւոր իշխաններուն ձեռքը ինկաւ :

Ուուրին 142,000 բնակիչ ունի . բնա-  
ւորութիւննին հանդարտ, ազնուական,  
պարզ և ընկերասէր . հայրենասիրու-  
թը բորբոքած են և ուսումնասէր են .  
բայց այս վերջի ատեններս փախստական  
մարզիկ հոն ապաւիններով անկրօնութիւն  
մտնել սկսաւ մէջերնին : Դաղղաքը չորս  
մաս բաժնուած է, ու իրեք ալ արուար-  
ձան ունի, և գիշերը կազով կը լուսա-  
ւորուի : Դատենք ըրա դուռ ուներ, ո-  
րոնց հիմա հետքն ալ չկայ . փողոցները  
լայն, երկայն, ուղիղ և կարգաւորեալ  
են, մանաւորապէս : Ուր Ուուրինի մէջ  
ասոնց մէջ Փոյի Ճամբան գեղեցկագոյնն  
է ու ամենէն լայնը . իսկ Տորտ Կրոսս  
ըսուածը երկու գեղեցիկ տեսարաններ  
ունի . Ճամբեուն մէկ գլխէն կը տեսնես  
Աշտամա պալատը, մէկալէն ալ Լ-  
պէան լեռները, որոնց գլուխը կապուա-  
երկնքին մէջ կ'երևայ : Ա իկոտոր Լ-  
մետէոս Բ, կարողս Ամմանուէլ Գ.